

Պուհրեհեհն կը գրեն Յուլիս 13 կանով. —

Գրեթէ երկու ամիսէ ի վեր մանիոյ մայրաքաղաքը կը գտնուէր Հայաստանէն հասած երկու պատերազմներ, որոնք կը զբաղին ներքին թի կազմակերպութեամբ: Պատերազմները վերջացած ըլլալով, գաղթը իրականութիւն պիտի նայ շուտով:

Ռուսմանիայէն Հայաստան մեկնին 2000 հոգի, միմիայն սէնեան» հպատակներէն: Յուլիս կը մեկնին հազար հոգի կոստանդուպոլսոյ ռուսական շոգենաւ մը կը ստացուին նպատակով: 15—20 օր վերջէն միւս հազարը պիտի մեկնին:

Պուլկարիայէն ալ Հայաստան մեկնին 3600 հոգի, երկու անգամ:

Ռուսմանահայ գաղութը նիւթ մեծ գոհոգութիւններ ըրաւ ներքին թողնելու աջակցելու համար: Թատաղձի Ծոնտ»ի հանգանակութեան նորհիւ կարելի եղաւ գտնել 150 կոն ատաղձ, որ պիտի յատկացուէր Հայաստանի մէջ նոր բնակարաններ շինութեան: Ատաղձի գնումին, աղանջներ գաղթողներու զգեստաւորման անոնց մինչեւ Պաթում փոխադրութեան համար ռուսմանահայ գաղութը հաւաքեց աւելի քան մէկ միլիոն միլիոն լէյ: Ասկէ զատ մեր գաղութը Հայաստան կը շրջէ նաև մէկ միլիոն լէյէ աւելի արժէքով բժշկական կազմին գործիքներ, դեղորայք և մահճակալ՝ ամբողջական կազմով: Այս հիւանդանոցը պուքրէշ գաղութը պատերազմի ընթացքին կազմակերպած էր, ռուսէն վերջիններս համար: Ասկէ զատ մադրելի կայ մէկուկէս միլիոն գումար մը, Հայաստանի մէջ բամբակի մնացորդներէ հիւսուածեղէնի արտադրան մը հիմնելու նպատակով, որ նորութիւն մը պիտի ըլլայ այդ զի համար: Այս գործարանը մեր հիւսուածեղէնի գործարանատէրներէն նման մըն է հայրենիքին համար: Գործարանատէրներուն կողմէ ներկայացուած մը շրջուած էր Հայաստան, վերջին գործին յարմար տեսնուեցու այս կէրը ընել:

Ներգաղթողներուն մեծամասնութիւնը կօշկակարներ են և իրենց կան լաւ դիրքի տէր անձեր (5—միլիոն լէյ ունեցողներ), որ տուն ծախսելով կ'երթան: Եթէ անոնք գոյքերը ծախսելու կարելիութիւն ըլլային, աւելի մեծահարուստներ կան որ կը փափաքէին մեկնիլ, կայն անոնք կը սպասեն դալ տան: Ներկայիս հրապարակին վերամական մեծ տաքնապ մը կայ գործերը հետզհետէ կը դժուարանալ Հարկային դրութիւնն ալ մեծախստացած է: